

տուն ու զօրացած կ'ըլլայ, և կրնայ շի-
նութեան տախտակէն բաժնուիլ. ուս-
տի ուրիշ անվախճան թաղւոյ մը վրայ
կոթներով, երկու մետաղական դան-
ներու կամ մամուներու¹ մէջ կը մըտ-
նէ: Այս մամուներէն ետքը ուրիշ մի
կամ երկու մամուներ ալ դրուած են
առաջիններուն նման, որք հետղէետէ
ճնշերով, կը նուաղեցնեն թուղթին խո-
նաւութիւնը: Վերջին մամուլէն թուղ-
թը ենելէն ետև, գեռ 55 առ 100 ջուր
կը պարունակէ, ուստի որպէս զի այս
խոնաւութիւնն ալ ցնդի, կը պատեն
թուղթերը մետաղական դատարկ զլան-
ներու վրայ, որք ներսի կողմէն դոլոր-
շոյ տաք հոսանքներով տաքցած են:
Այս զլաններուն թիւր չորսէն մինչև
վեց կը համնի: Թուղթերը այս գլան-
ներուն վրայէն բաժնուելնէն ետքը, բո-
լորովին չորցած կու զան կը պլուին
գալարներու² վրայ որք զլանաձև գոր-
ծիներ են: Թողթագործութեան մեքե-
նային կպած է ուրիշ փոքրիկ մեքենայ
մը, որ հատանող³ կ'ըսուի, թուղթին
երկայնութիւնը ուզած մեծութեամբ
կտրելու համար: Ցպագրութեան, նա-
մակի և թանձր ու հասարակ թղթոց
մեծ մասը մեքենայով կը շինուի:

Կը շարունակուի:

ԶԱՐ ՕՐԻՆԱԿ

1839ին գեղի մը մէջ տասնըշորս տա-
րուան թակոր անունով տղայ մը կար,
որուն հայրը դժբաղգարար մեռեր էր.
դժբաղգարար կ'ըսեմ, վասն զի եթէ
ողջ եղած ըլլար՝ անշուշտ պիտի շժու-
ղուր զինքը որ գէշ ընկերութեանց մէջ
երթայ խառնուի. թէպէտ և մայր ու-
նէր, բայց խեղճը անկարող էր այս
բանիս, և որչափ ալ ըլլար, հօր մը պէս
չէր կընար անոր վրայ աչք ունենալ:

¹ Presses.

² Rouleau.

³ Machine coupeuse.

Ա.ՅԼ 'ի վերայ այսր ամենայնի մասնա-
ւոր կերպով արգիլեր էր իրեն պան-
դոկ մ'երթալու որ գեղին մէկ ծայրն
էր. և շատ իրաւունք ունէր, վասն զի
ստահակ տղոցմով և դատարկասուն
մարդիկներով լեցուն էր:

Օր մը մոռնալով թակոր մօրը պա-
տուէրը, գնաց պանդոկին մօտեցաւ:
Հեռուէն բակին մէջ նայելով՝ երկու
հոգի տեսաւ, մէկը սուրհանդակ, միւ-
սը ախոռապան, երկուքն ալ իրմէ տա-
րիքով մեծ էին և ստրկով կը խաղային
հոն: Ականջին ախոռապանին ձայնն ե-
կաւ որ ցատքըտելով կը կանչէր. «Դեռ
խաղալ չսկսած՝ դրամ մը միայն ունէի
իսկ հիմա ութ հատ անոր վրայ շահե-
ցայ»: Եւ այս ըսելով ուրախութք ձեռքը
դրպանին կը զարնէր ու ստակները կը
հնչեցընէր: Ա՛լ չփիմացաւ թակորին
սիրուք. ինքն ալ ձեռքը գրպանը խո-
թեց և զրամ մը միայն գտաւ զոր մայ-
րը տուեր էր: Այն երկուքը տեսնելով,
և իրեն մէկ դրամին վրայ վստահանա-
լով՝ չկրցաւ ինքզինքը բռնել. կարգէ
դուրս հածոյք զդաց և փափազն եկաւ
անոնց քով երթալու և հետելնին խա-
ղալու: Բայց հազիւ թէ ոտքը բակին
շեմին վրայ դրեր էր՝ յանկարծ հոն կանկ
առաւ կեցաւ. յիշեց մօրն արգելքը այն
պանդոկը չմտնելու համար, նոյնպէս
միտքն եկաւ որ ստրկով խաղան ալ
իրեն արգիլեր էր: Բայց փորձութիւնը
յաջթեց վերջապէս կամացը:

Ներս մուաւ և զախոռապանը համո-
ղեց որ ինքն ալ խաղայ. հաւանեցաւ
և երկու ժամ միակերպ խաղալէն ետ-
քը՝ թակոր երկե դրամ վաստըկեցաւ:
Ուրախութեամբ այն ստրկովը գնաց կե-
ռաս զնեց ու նորէն պանդոկը դառնա-
լով՝ ստովի մը վրայ ելաւ նստաւ ու
սկսաւ ուտել: Երբ այսպէս ինքը հոս
կեռասները մէկիկ մէկիկ բերնէն վար
կը զրկէր, անդին միւս երկուքը՝ սուր-
հանդակն և ախոռապանն անկիւն մը
քաշուած՝ խառնափնդոր մէկմէկու կու
տային: Իրենց սուտ երդմունքը, պիոդ
հայհոյանքը և անծոռնի կանչուըստելլ
զբակոր դողացընելով կը սարսափեցը-

ՆԵՒՆ : Դեռ անմեղ էր ողորմելին . ոչ սիրտը և ոչ ականջը վարժ էին այնպիսի բաներու : Բայց կամաց կամաց թէ իրենց լեզուին և թէ կերպին հմտացաւ . այնպէս որ անկէց ետքը ոչ կը զզուէր անոնցմէ և ոչ այլ կը խրտէր , որ և իցէ անհեթեթ բան մ'այլ եթէ ընելու ըլլային :

Գրեթէ ամեն օր , փոխանակ դպրոց երթալու , պանդոկին բակը կը վագէր և բոլոր օրը հոն կ'անցընէր . բանէ մ'այլ ետ չէր քաշուեր . ըստ տեղւյն կուտար կ'առուուր ամենայն ինչ , կը խաղար , սուտեր մէկմէկու վրայ կը փախցընէր , կը հայհոյէր , կ'երդուըննար : Իւրիկունը երբ տուն կը դառնար , զմայրը կը խաբէր ըսելով թէ դպրոց գնացի . առաւոտը վարպետին կ'ըսէր թէ երեկ մայրս գործ ունէր , սիրտս չդիմացաւ , տուն կեցայ օգնեցի : Եւ որպէս զի ամեն բան կատարեալ ըլլայ , ախոռապանին հետ մեծ սիրով կապուեցաւ ուրուն հետ առջի անգամ խաղացեր էր :

Խաղալով խաղալով թակոր իրեք ֆրանդ պարոք ունեցաւ , որ իրեն համար մեծ բան մ'էր : Ախոռապանն անմիջապէս նոյն վայրկենին կ'ուզէր ստակը , վասն զի երկրորդ օրը մտակի գեղմը հանդէս ըլլալով՝ ինքն ալ հոն պիտի երթար զուարճանար որ առանց ստըկի չէր ըլլար : Կ'ուզէր իրեն հետ զթակորն ալ տանելու , բայց ստակ պէտք էր ուսկից երկուքն ալ զուրկ էին . Մինչ այսպէս մտածմունքն առեր էր զթակոր , յանկարծ միտքը բան մ'ինկաւ , որով ամենայն դժուարութիւն կը վերնար մէջտեղէն և կամքերնին ուղած . նուն պէս կրնային առաջ տանելու : Պատմեց որ ինքը չենրիկ անուամբ ընկեր մ'ունէր , որուն ձեռքէն կրնար բան մը փրցընել : Այս որ լսեց ախոռապանն ուրախութենէն թիզ մը գետնէն վերցագեց և ստիպեց զթակոր որ առանց ժամանակ կորսնցընելու շուտ երթայ ուզէ :

Չենրիկ իր բարի օրինակովն ու վարքովը բոլոր իր հասակակիցները կը գերազանցէր , և փառաւոր անուն ձգեր

էր գեղին մէջ : Ամեն հինգշարթի փոխանակ դպրոց երթալու՝ ծնողաց հաւանութեամբ՝ խանութ մը կ'երթար կ'աշխատէր , և ինչ որ կը վաստըկէր նոյնպէս ծնողաց գիտութեամբը իրեն քովը կը պահէր . միտքը դրած էր որ այն դիզած գումարի կովը պղտի քրոջը զգեստ մը շինէ որ առաջին անգամ հադրդութիւն առած օրը հագնի :

Յակոր վերջապէս գնաց չենրիկին ու իրեք ֆրանդ ուզեց . իսկ անիկայ գուշակելով որ գէշի պիտի գործ ածէր՝ չուզեց տալու : Բայց և ոչ խեղճին մըտ քէն կրնար անցնիլ թէ իրեն չտալովը օր մը զիխուն ինչ ձին պիտի իշնէր :

Այսպէս ուրեմն ամըցած՝ թակոր ախոռապանին քովը դարձաւ . ան ալ բարկացած լաւ մը յանդիմանեց զինքը , և սպառնացաւ ըսելով թէ « Անհրաժեշտ պէտք է որ հատուցանես պարտքդ , ապա թէ ոչ բանդ գէշ , ձեռքէս դիւրաւ չես կրնար խալբախի . ինչ կայ եղեր , զարմանալի բան . եթէ չենրիկ չուզեր իրեք ֆրանդ փոխ տալու , դուն անոր խօպին ինչ կը նայիս . ստակներուն տեղը չես գիշերանց գաղտուկ տունը մտիր ու առ ուզածդ : Առնելուքդ ալ արդէն շատ բան մը չէ , իրեք ֆրանդ միայն . ան ալ վաղը չէ միւս օր շահելով՝ նորէն ամբողջ ետ կը դարձնես ու զգուշութեամբ մը տեղը կը դնես : Հապա , գեղ տեսնեմ , գիտցած ըլլաս որ պիտի շահիս և շատ պիտի շահիս . հասկըցածը » :

Այս խօպերս լսելով թակոր՝ սկըլբան սարսափած պաղեցաւ մնաց կեցած տեղը . բայց յետոյ դիմացինին խրախուսելովը քիչ մը սիրտ առած՝ « Այս , մըմըռաց քթին տակէն , գիտեմ ստըկին տեղը . կէս կոտրած թաղարի մը մէջ դրած՝ ախոռին խորը իր անկողնոյն քովը կը պահէ : Բայց ամենելին չեմ կրնար ըսածդ ընել . ոհ , այդ ինչ բան կը յանձնես ինծի » :

« Հա հա հա » , ախոռապանը ինստալով ու ծաղրելով զինքը սկսաւ վարդարնել անոր կարգէ գուրս խղճահարութիւնը , և վերջապէս ըրաւ չըրաւ

համոզեց որ յանձն առնու. և յետ ո-
րոշելու որ երկոքը միատեղ նոյն գի-
շերը երթան ընեն ինչ որ պիտի ընէին՝
մէկն ուրախ միւար տիսուր՝ մէկմէկէ
բաժնուեցան :

Կէս զիշերուն յանկարծ մէկը կա-
մացուկ մը Յակոբին պատուհանին կը
զարնէ. անզգամ ախոռապանն էր որ
զթակորը կը կանչէր : Իսկ Յակոբ քանի
որ ընելուքը կը մտածէր՝ վախէն ուկոր
ները կը ցնցուէին : Ընկերին տուած նը-
շանին՝ տեղէն պզտիկ մ'այլ չշարժե-
լով՝ գլուխը ա՛լ աւելի վերմակին տա-
կը քաշեց . քայց անօգուտ, պատուհա-
նը նորէն և առջինէն աւելի ուժով սկը-
սաւ զարնուիլ : « Այ անիծեալ », ողր-
տին խորունկէն մեծ մը հառաշելով՝
շփոթած, խռոված՝ ցատքեց անկող-
նէն, խառնափնդոր հագուեցաւ ու բա-
ցաւ պատուհանը որ գրեթէ դրսի ճամ-
բուն հաւասար էր . — « ի՞նչպէս, պատ-
րաստ ես », գաղտուկ մը հարցուց ըն-
կերը : Առանց պատասխան մը տալու,
վար իջաւ պատուհանէն ու կախաղան
գնացող յանցաւորի մը պէս՝ ականջնե-
րը կախած՝ աշուլները գետին՝ սկսաւ
անոր ետևէն երթալ :

Երբոր ախոռին դուռը հասան, սև
ամել մը լուսնին վրայէն անցնելով՝ մու-
թի մէջ մնացին : « Այս ի՞նչ է, ուր
ենք, փափրսաց Յակոբ՝ որ երբեմն խար-
խափելով՝ երբեմն պատը բռնելով չէր
գիտեր ուր երթար . ուր ես, ըսէ » . այս
ըսելով և ձեռքը երկնցուց : Միւսը ասոր
ձեռքը բռնելով՝ « Այս քու ձեռքդ է,
ըսաւ Յակոբին, քարի պէս պաղեր է » :
— Պարապ բան է, կրկնեց Յակոբ, հի-
մա դուրս ելլենք և ուրիշ ատեն մը
գանք : — Զէ, լուէ . կը տեսնեմ որ շատ
շուտով ետ կը քաշուիս », և խօսքը գեռ
բերանը՝ ախոռին դուռը բացաւ և զթա-
կոր ուժով մը ներս հրեց :

Յակոբ վախէն կը դողդղըար . գիտէր
կէս կոտրած թաղարին տեղը, բայց
սաստիկ այլայլութենէն ունակ մութէն
չէր կրնար գտնել : Մաքէն հազար ու
մէկ բան կ'անցնէր, չէր գիտեր ինչ ը-
նէր . կը կասկածէր որ չենրիկ յան-

կարծ կ'արթըննայ . անդաղար ական-
ջին մէջ ոտքի ու խօսելու ձայներ կը
լուռէին, և ամեն մէկ շնչկոցին արիմը
երակներուն մէջ սառ կը կարէր :

Նոյն վայրկենին ամպը լուսնին վրա-
յէն հեռանալով՝ ախոռը լուսով լե-
ցուեցաւ . Յակոբն ալ զթաղարը գըտ-
նելն ու ահով գողով բոլոր ստրկովն ա-
խոռին դրանը դիմացը բերելն մէկ ը-
րաւ : Ախոռապանը Յակոբին դողդո-
ջուն ձեռուլըներէն խլելով զայն՝ « Շուտ
ըրէ, շուտ, ըսաւ, փախչինք երթանք :

— Ո՞վ Տէր, խորունկ մը հառաչեց Յա-
կոբ . ի՞նչ, բոլոր պիտի առնուն . հապա-
խնծի շըսիր որ իրեք ֆրանդ միայն առ,
և ան ալ վաղը չէ միւս օր նորէն տեղը
գարձուր Զայնդ քաշէ, վախկոտ .
և առանց անոր խօսքին ականջ կախե-
լով՝ եթէ օր մը չէ, աւելցուց, օր մը
բանստ պիտի երթամ, չեմ ուզեր որ մի-
այն իրեք ֆրանդի համար ըլլայ » : Այս
խօսքերու լսելով Յակոբ՝ փուշ փուշ
դաւ ու մազերը գլխուն վրայ տնկուե-
ցան : Առանց աւելի խօսք մ'ըսելու մէկ .
մէկէ բաժնուեցան . Յակոբ տրտում
տխուր շիտակ իրեն հիւղը քաշուեցաւ,
իսկ միւսը ստակը դրկած՝ ուրախ գր-
արթ ցատքըտելով կ'երթար ուր կ'եր-
թար :

Անկէց ետքը տեսնելու էր զթակոր
թէ . ի՞նչ կը կրէր և ի՞նչ կը մնար որ չը-
նէր : Խեղճը բոլոր մնացած գիշերը տագ-
նապէտ տազնապ կը զլորտըկէր ու բար-
կացած ջրոյ պէս կը ծփէր : Հաղիւ թէ
աշուլները կը խփէր, մէյմ'ալ սարա-
փերի երազներ զինքը տակին ու վրայ
կ'ընէին . երբ կ'արթըննար՝ ոչինչ ձայ-
նէ մ'այլ կը սարսըռէր : Հազիւ հազ
շունչ կ'առնուր կու տար . կը կարծէր
որ իրեն համար այն գիշերը լմննալիք
չունէր . բայց երբոր լուսացաւ և ճընճ-
դուկներն սկսան ճըւճըւալ, թշուառա-
կանն ալ աւելի յուսահատութեան մէջ
ընկըմեցաւ :

Կիրակի էր օրը, պատարագի զան-
գակին խուլ գանցիւնը միայն առաւո-
տեան խաղաղ հանդարտութիւնը կը
շփոթէր : Գեղի բոլոր տղաքն իրենց ոռ-

նի օրուան զգեստնին հագուած սը-
գուած՝ պարզ և ուղախ սրտով բազ-
մութեամբ եկեղեցայն դրանն առջևը
կը խոնէին. Հենրիկն ալ որ մէջերնին
ամենէն խելացին էր, ամենէն աւելի
զուարթն ալ ինքն էր: Գիլսոն եկած
թշուառութիւնը դեռ չէր գիտեր, վասն
զի անկողնէն ենելուն պէս նախ և ա-
ռաջ զիստուած կը մտածէր և ոչ իրեն
ստակը:

Այս ամեն խնտում երեսներով ար-
դոց մէջ միայն Յակոբն էր որ լուռ մունջ
երեսները կախած չէր ուզեր մէկու մը
հետ տեսնուիլ ու ծակէ ծակ կը փախ-
չէր: Հենրիկ անուշակ ժալիտով մ'իրեն
մօտեցաւ. Յակոբ ընդ հակառակն խո-
լոր մոլոր անոր երեսը նայելով՝ մեռելի
պէս դեղնեցաւ, և մէկէն դիմացէն փա-
խաւ գնաց: Իրեն յանցանաց մտածու-
թիւնը զինքը ամեննկին հանդարտ չէր
թողուր, անդադար կը տանձէր ու կ'ու-
տէր զինքը. կը կարծէր թէ ամենքը գիւ-
տեն ըրածը ու երեսն ալ կը կարդան
իրեն ինչ ըլլալը: Իրեն այնպէս կ'երևէր
թէ ով որ քովէն կ'անցնէր՝ երեսն ՚ի
վեր նայելով « Ահա հոս է գողը »
կ'ըսէր: Մոռքէն կ'անցնէր որ երթայ
Հենրիկին և ըրած յանցանքը խոստո-
վանի. բայց ամօթը զինքը ետ ետ կը
հրէր:

Պատարագը լմնալուն պէս Յակոբ
շխտակ նորէն այն անիծեալ պանդոկը
վազեց: Հոն դտաւ իր չար ընկերն ալ
որ փուռ տեղը ջանաց համոզելու զինքը
որ ալ մէկդի թողու վախոն ու տրտմու-
թիւնը: Նստան ու ստակը մէջերնին հա-
ւասարապէս բաժնելով՝ մօտ գեղին հան-
դիսին գնացին:

Երբ ասոնք հոս այսպէս իրենց բանը
յարմարցուցին ու ամենայն ինչ կարգի
դրին, անդին անմեղուկ Հենրիկը ան-
միջապէս պատարագէն եռքը ատրկին
այցելութեան կ'ելնէ. և տեսնելով որ
գողցուեր է, ցան ու տրտմութիւնը
զինքը կ'առնուն: Այսպէս կու լայ ու կը
կանչուրուտէ որ հայրն ու մայրը հոն կը
թափին, մէկէն կը վաղէ անոնց զիրկը
կ'ենայ... « Վայ ինծի, կ'աղաղակէ,

այս ինչ անդգամութիւն. քրոջս հա-
մար պահած ստակս առեր տարեր են: ...
Ո՛հ, ինչպէս կ'ուրախանայի տամնելով
աչքին դիմացը աշխատանացս պտու-
ղը. կը յուսայի անով թէ ձեզի և թէ
իրեն պղտի հաճոյք մ'ընելու. հիմա բո-
լոր յոյս պարապ ելաւ »: Եկեղեցիէն
ենողները կու գային Հենրիկին տանը
դիմացը կը կենային, լարուն պատճառը
կը հարցընէին ու ցաւակից կ'ըլլային:
Քիչ մ'ատենէն ճամբան մարդիկներով
լեցուեցաւ: « Ո՞րչափ բան էր կորուսա-
ծը, կը հարցընէին: - 30 ֆրանգ, լարով
կը պատասխանէր Հենրիկ, որ ամեն
հինգարթի խանութը աշխատելով՝ կա-
մաց կամաց շահեցայ. և ամեն մէկ ա-
ռածիս վրայ, կտրոցիս ծայրովը ուրա-
խութեամբ թիւ մը կը գծէի, որով առ-
ջի առածիս վրայ և թիւը կար, այսպէս
կարգաւ բոլոր մնացածներուն »:

Նոյն ժամանակը կաթժ ծախող կին
մ'այլ հօն վրայ կը հասնի, որ կաթի
ամանները ուսը զարկած՝ մօտիկ գեղէ
մը կ'իջնէր և այն գեղէն կ'անցնէր քա-
զաք երթալու կաթը ծախսելու համար:
Եղածը տեղն ՚ի տեղը իմանալով, շատ
գժուարութեամբ ամրտիսը ճեղքեց ու
Հենրիկին ծնողացը մօտենալով: « Այն
գոյցուած 30 ֆրանգին վրայ չէ խօ-
սածնիդ, կանչեց. անմիջապէս հիմա
անոնցմէ մէկն առի, որուն վրայ Յ թիւ-
ւը գծուած է: Նայեցէր, անշուշտ պի-
տի ճանչնաք »: Հենրիկի ձեռքն առնե-
լուն պէս՝ երեսը թեթև ծիծառ մը
ցոլաց: մէկէն ճանչցաւ իրեն ըլլալը:
Այն ատեն ամենքը մէկ բերան հարցու-
ցին կաթժ ծախող կնկան թէ արգեօք
ուսկից ձեռքն անցեր էր այն ստակը:
« Քիչ մ'առաջ, պատասխանեց, հոս
գալու ժամանակս ծուռ ու մուռ ճամ-
բու մը վրայ երկու աղոց հանդիպեցայ.
ինծի այնպէս մ'երևացաւ որ ստիպողա-
կան գործ մ'ունէին, վասն զի այնպէս
շուտով կը վաղէին որ ուժով մը ինծի
զարնուելով՝ ամաններուս մէկը թափե-
ցին: Սաստիկ բարկացայ. մէջերնէն
մէծն արհամարհանաք մը երեսս նայե-
ցաւ ու կոշտութեամբ սկսաւ ինքղինքն

արդարացընել. իսկ պղտիկն աւելի խելացի գտնուելով՝ զրպանէն այս ֆրանքը հանեց ձեռքս զրաւ, որ զրեթէ թափուած կաթին գինն է: Յետոյ նորէն առջինին պէս կայծակի նման սկսան վսղել: Կը ճանչնամ զանոնք, հարցուցին իրեն, և կամ զիտես թէ ուսկից անցան գնացին: — Այս, մեծը կը ճանչնամ, պատասխանեց կինը, կարմիր զգեստով տղայ մըն է, և կարծեմ որ հոս տեղի պանդոկին ախոռապանն է. բայց միւս պղտիկը չեմ ճանչնար: Դէպի այն գեղը կը վազէին ուր այսօր մեծ հանդէս կայ, և եթէ հիմա մէկը անոնց ետևէն ինայ, ապահովապէս կրնայ համնիլ ու բռնել զանոնք հոս բերել»:

Ոչ ոք տարակուսեցաւ այն երկուքին գող ըլլանուն վրայ. կը զարմանային և կ'օրհնէին զԱստուած որ այնպէս շուտով իմացուեցան յանցաւորները: Տասը կտրիճ երիտասարդներ, իրենց պարծանք սեպելով զյանցաւորներն բռնելը՝ թունոյ պէս սկսան օդը պատուելով անոնց ետևէն վազել: Մնացեալ բազմութիւնը չենրիկին չորս կողմն առած, աչուընին երիտասարդաց վրայ սեռած՝ մինչև որ աներսութացան կը նայէին:

Մէկ մ'այլ քանի մը հոգի հեռուէն դէպ 'ի տուն վազելով՝ « Ահա հոս են, հոս. բռնուեցան գողերը, բռնուեցան», կրցանուն չափ կը կանչէին: Տաք արին կտրիճներն կարմիր զգեստով տըղուն ձեռուըներէն բռնած՝ քաշելով քաշկրուտելով կը բերէին: Յակորն ալ իր մայրը կորուսած խեղճ գառնուկի պէս առանց ընդդիմութեան անոնց առնէն դժուխը կախած լալով ողբալով կու գար: Կը տեսնէին որ կու լար ու կը հեծկտէր, բայց չէին իմանար իրեն ովլ ըլլալը, վասն զի գլխարկամզ երեսը կէս մը գոցեր էր: Երբ գլխարկը դլմէն վար առնել տուին, չենրիկ իր բարեկամը ճանչնալով՝ ցաւագին հառաշանքով սկսաւ ախուվախ ընել. Յակորն այլ մէկէն ճնկան վրայ ինկած՝ լալով խոստովանեցաւ ըրած յանցանքը ...

վախն ու գուշթը զամենքը պաշարեր էր նոյն վայրկենին. « Այս հասակով յանցաւոր գտնուիլ, կ'ըսէին մէկմէկու. թշուառական, ովլ զեեղ այդ գործոյն մէջ ձգեց եթէ ոչ շար ընկերութիւնը»: Ամենայն ճնողքը իրենց տղաքը զրկելուուն մէջ գգուելով՝ « Փառք Աստուծոյ, կը հառաչէին, որ իմ տղաս չէ. տես տղաս, ոմանք ալ կ'ըսէին, թէ շար ընկերութեան մէջ խառնուելուն ծայրը ուր կ'երթայ »:

Բաց'ի մէկ ֆրանդէն զոր կնիկը թափած կաթին համար առեր էր թակուրէն, միւս բոլոր մնացած ֆրանդները երկուքին զրպանէն գտան առին: Հենրիկ կ'ուզէր որ ներեն այս անգամուս թակորին ու պատիժ մը շտան: « Զէ, ըսին իրեն, աւելի լաւ է որ այսօր պղզտի պատիժ մ'առնու, քան թէ վազը տարիիներով բանստին մէջ մնայ փտտի»:

Իսկ ախոռապանը յուսահատութենէն և կատաղութենէն ակուները կը կրծմոտէր. ամենայն ջանք կը թափէր որ ինքինքն արդարացընէ և զթակորը մեղագրէ, ըսելով որ ան եղաւ պատճառ իրեն այս տղմիս մէջ ինկնալուն: Բայց ոչ ոք մտիկ կ'ընէր անոր վայնասուններուն, և ինչ պատժոյ որ արժանի էր նոյնով վարձատրուեցաւ:

Յակորն այլ 'ի պատիժ երկու տարի արգելանոց կենալէն ետքը, տուն դառնալով՝ ընտիր վարք մը ստացաւ և արժանի եղաւ նորէն չենրիկին ճշմարիտ բարեկամն ըլլալու:

